



ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ — ՄԵԿՆՈՂՆԵՐԸ (ԳԻՒԺՈՐ ԱԼԻՔ-ԳԻՍԵԱՆ, ԿԱՐԱՊԵՏ ՔԷՕՓԻՒՆԵԱՆ, ԱՐՄԵ-ՆԱԿ ՇԱՀ-ՄՈՒՐԱՏԵԱՆ, ԺՈՐԺ ՓԻՅՈՒՑ — ՑԵՂԻՆ ԳԵՂԵՑՎՈՒԹԻՒՆԸ — ՆՈՐ ՀԱՄԱ-ՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԳՐԱԿԱՆ ԲԱՆԱՎՀՅԵՐԸ —

Պատերազմը եւ մեր պարտականութիւնները — Խչի՞ վրայ կարելի է խօսիլ է՞ն առաջ, այս վայրկեանիս, քրոնիկի մը մէջ, եթէ ոչ ահեղ պատերազմին որ ատենէ մը ի վեր իր սպառնալիքովը քաղաքական հորիզոնը մթնուցած էր եւ որ ահա, հակառակ Պապին, Միացեալ նահանգաց նախագահն, Պելճքայի թագաւորին եւ նոյն ինչն Մուռողինի միջամտութեան, հակառակ Ֆրանսայի եւ Անգլիոյ կառավարութեանց այդ գերազուն աղէտին առաջնորդ առնելու համար թափած ջանքերուն, պայթեցաւ վերջապէս Եւրոպայի՝ եւ զաղը թերեւս ամբողջ աշխարհ՝ դլիուն։ Դժբախտ սերունդ մըն է մերինը, որ առանեւհինք տարի առաջ Համաշխարհային պատերազմի մը արհաւիր ապրելիք իտոյ, միենանց համայնաւոր մըրըին վերակսանը կ'ենթարկուի։ Ու երկու անգամուն ալ զերման տիրամուրութիւնն է որ կը բռնկցնէ այս հրուեց։ 1914ին, Եւրոպայի ոչ մէկ ազգը մտքէն կ'անցընէր պատերազմ հռչակել։ ատիկա այնքան ճիշդ էր որ ֆրանսա եւ Անգլիա ինքնապաշտպանութեան համար իսկ պատրաստ չէին եւ Խուսիոյ պատրաստութիւնն ալ խեղ բան էր բաղդատմամբ դեմանական վիթխարի սպառազինման։ Գերմանիան էր որ ուզեց, որոցէց ու պայթեցուց

1914ի պատերազմը։ յաղթուեցաւ բայց եւ նորէն այսօր նոյն գերման տիրամուրութիւնն է, որ Դաշնակից Տէրութեանց զեկավարներէն ումանց գործած սիալներուն հետեւանքով վերաբաննած, անզուսպ զարձած, միջազգային նոր ու ստակալիք պատերազմի մը պատճառ կը դառնայ։ 1914ի եւ ներկայ լրջաներուն միջև էական ատրբեռութիւններէն մէկն այն է սական որ այն ատեն գերման ժողովուրդը գրեթէ ամբողջութեամբ իր Քայլըրին հետուցեց այդ պատերազմը, կարծելով թէ Անգլիա պիտի չմասնակցէր անոր եւ թէ Գերմանիա կարծ ժամանակամիջոցի մը մէջ Ֆրանսայի եւ Խուսիոյ պիտի յաղթէր ու Համաշխարհային ակրագնեսութեան իր մեծամոլ երազը պիտի իրականանար։ այսօր Հիթլըն է՝ իր խումբ՝ որ պատերազմը վճռեց, ու ընաւ պայտուով չէ որ գերման ժողովուրդին մեծամասնութիւնը պատճառ համակիր ըլլայ այս վայրագ արիմանեցնութեան, իսկ ֆրանսա եւ Անգլիա այնպատ լրջօրէն պատրաստ են ինքինինքին եւ ռամէկավարական պատ սկըզբունքները պաշտպանելու սպառնացին տիրամուրութեան մը դէմ որ Աւստրիան՝ հակառակ իր քաղաքացիներուն մեծամասնութեան կամքին՝ գրաւեց, Զեխերու եւ Սլովաքիներու երկիրը գերեց եւ հիմայ տարաբաղդ ու հերոսական լեհաստանը կը կոխուտէ ու կ'աւրշալը կէ։ Այսօրուան Խուսիան, Խորհրդային Միութիւնը, կը թուի թէ Հիթլըրեան Գերմանիային ժողոցած եւ անոր հետ համաձայնած է, բայց այնքան տարբեր են այդ երկու տէրութեանց եւ բէժիներուն շահերն ու սպին, որ այդ մաժայնութեան անկեղծութիւնն ու տեւակա-

նութիւնը տարակուսելի են եւ անկարելի չէ որ և . Միւսութիւնը որոշ բովէ մը յիսոյ մնայ չէղող կամ նոյն իսկ՝ ուղղակի կամ անուղղակի՝ մրանայի եւ Անդիսոյ անձակցի : Միւսունյն բանը կարելի է ըստ իտալիոյ համար, որ առ այժմ չէղորութիւն կր պահէ, բայց որուն էական շահերն ու ներքին հակումները վերջ ի վերջոյ հաւանօքին պիտի մզն Ֆրանսիայի եւ Անգլիոյ դործակցելու վասնակի մէջ եղող մարդկային քաղաքակրթութիւնը փրկելու համար : Ամէն պարագայի մէջ Ֆրանսայի եւ Անգլիոյ վերջնական յարթանակը այս պատերազմին մէջ աներկրայի է : Մէնք Հայերս մէկէ ամէլի խորունեկ պատճառներ ունինք ոչ միայն այդ յաղթանակը մեր հոգիին բոլոր ուժովը բաղաձայու, այլ եւ ցանկալու որ այն վարկածները դոր վերեւ ժանաճեւեցի՝ իրականանան, — մէնք ունինք 65—70,000 Հայ Ֆրանսայի հողին վրայ, 150,000 Հայ Լիբանանի եւ Սուրբից մէջ Փրանսական հովանաւորութեան տակ, եւ մէր ժողովուրդին ստուարագոյն զանապատճը կը գտնուի Կովկասան Հայաստանի Հանրապետութեան մէջ : Այս բոլորէն զատ, մէնք բաւերժական երախտագիտութեան պարտը մը ունինք Փրանսական մշակոյթին, Փրանսական պատմութեան հանկէպ, որոնց մէջ նոր ժամանակներուն՝ մէր ժողովուրդը իր գրական վերածաղկման եւ ազգային վերածութեան շարժման մէջ՝ այնքան խորապէս օգտուած է : Մէնք անինքը երախտագիտութեան պարտք ունինք նաեւ այն մէծանուն Փրանսացի անձնաւորութեանց որ արդարամորքն մէր դատը պաշտպաննեցին կամ մէր տուժային մշակոյթին արժէ քններն ի վեր հանցին : Այս պարտականութեանց զպացումը լիովին ունինք մէր ազգակինները որ կը գրուուին Ֆրանսայի մէջ ինչպէս իւ Սովորոյ է Լիբանանի մէջ, նա զայր կ'ապացուցանեն զինուորական տարրիք ունեցող Փրանսարակ բոլոր Հայերը՝ յօժարական պատասխանելով զօրակոչին, ումանք նոյն իսկ շապասերով կոնչըւելու, այլ ինք կամաւոր փութալով մասնակցիլ Փրանսական հայրենիքի ու քաղաքակրթութեան : Ահա նամակ մը,

որ գեղ երէկ ինձի կ'ուղղէք լիօնի իմ սիրել-ի ընկերներս մին, Ղարիբ-Շահպաղեան, եւ որ, հրատարակուելու համար շգրուած, իր սրտաբուխ պարզուկ արտայայտութեան մէջ՝ ցոյց կուսայ թէ ինչքան իոր է Ֆրան-սայի Հովանուոր տակ ապողու Հայերուն սէրն ու անձնուիրութիւնը ժամ ա'լրքի հրաշքն արտադրող եւ Խաչկրութեանց շարժումը ըլ-դաշող երկրին համար.

«Թրօչի տակ կանչուած են լիօնի հայ ե-րիտասարդութեան մեծ մասը՝ Փրանսական Հայրենիքին հանդէպ իրենց պարտքը հասու-զանելու: Մնանք ու մեր զասակարգն ալ, որ կարելի է ըստ՝ լիօնի Հայութեան ամբող-ջութիւնն է, արդէն սասն օրուան ընթացքին արծանապրուեցամք՝ անշուշտ մօտ օրէն կան-չուելու համար: Աւրան եմ բայլու որ մեր մէջ չկայ մէկը որ գգեռուութիւն յատնէն պե-տութեան այլ չափ արդարացիք կարգագրու-թեան համար: Կածրեա այսօր աւելի շատ ֆրանսացիք ենք քան առաջ: Պատճառենքը յայտն են: Տասնեւհնգ տարիէ ի վեր այս արքացացակամ երկրին շատ մը առաւելութիւն-ները վայելեցինք, օգտականք անոր մշակոյ-թէն եւ անոր մեղի մասուցած հայէն, որ չառ պիտութիւններ մեղի մերժեցին»:

Արքի Հայ մը, որ արդէն զինուոր գացած
է եւ 125 Հայերու հետ, ինչպէս կը զի՞,
զօրաբունդի մը մէջ մարզաններ բնելու. վը
բար է, հետեւեալը կ'ըսէ իր ինձի ուղած
նամակին մէջ.

«ՍԵՐ ԺԵՂՈՎԻՐԴԻ լաւագոյն զաւակները,
ՀԱՐԵՄՆԿԱՐՈՒԱԾ ասպնջական ֆրամատափի հո-
ղին վրայ, անոր ապատառենչ ժողովուրդի
կողքին՝ մենք ալ մեր կարգին պատրաստ ենք
մեր արեան վերջին կաթիլը տալ, պաշտպա-
նեալի թշնամու յարձակման դէմ մեր երկրորդ
հայրենիք Փրանսան»:

Անշաղատ, գերման ազգն ալ՝ իր գրական,
գեղարուեստական, վիտական հանձարեղ
է մժերով՝ մարդկային քաղաքակրթութեան
բիրած է կարեւոր նպաստ մը, որմէ մեր. ժո-
ղովուրդն ալ օպառած է: Ասիկա Ֆրանսացիք
եւ Անգլիացիք ալ կ'ընդունին, եւ Պ. Զէմպըր-
էլին ու Պ. Տալատիէ իրենց ճառարուն մէջ որոշ

կերպով յայտարարեցին թէ այս պատերազմը իրենք կը մդեն ոչ թէ գերման աղջին, այլ անոր այժմնան բնակալ, ազատախեղդ, բարոյազուրկ կառավարութեան դէմ: Անուրանայի է սակայն նաև թէ գերման — կամ փրուսիական — ասրբէն է որ բղնած են բիրսութիւն պայտառունքին տեսարանները (Անժն է որ իրաւունքը կը կազմէ) գերման սկզբունքը փոխանակ «Բիրաւունքը ուժէն վեր է» Փրանսական սկզբունքին): գերման ցեղամոյներ են որ ամրող աշխարհի վրայ իրենց աղջին տիրապետութիւնը տարածելու հիւանդապին եւ աղիտարեր երազը գարբնեցին եւ անոր իրականացման համար Երեսուն տարուան ընթացքին երկու ահաւոր պատերազմ չըթայազերծեցին մարդկութեան զիսուն: Պատերազմին, որ միշտ աղջին մը եղած է, բայց որ ատենավ գէթ քաջի դէմ ասպատական կոսի ընացը մը ունէր՝ ուր անպատասն բարաքներու անցն մարդկիկ, կիներ, երախաներ, ծերեր, անվնա կը մնային, անոնք տուեն հելւազային ու վատողի վայրազութեան ձեւեր, որոնք մարդը ետ կը տանին մինչեւ նախապատական մարդ-զաղանը, բարերար գիտութիւնը գարուցին քանումի, մահուան, արհաւերքի գործիք՝ (բարաքներու խաղաղ անցին մնակութեան վրայ յարձակում հրձիկ կամ պայթուցիկ ուսուբերով, թռնաւոր կատերով, ախտասփիւր միջրոպներու տարափով, եւն.): Աւ մենք Հայերս չենք կրնար մոռնալ որ Եթէ ունեցանք լէփիուսի պէս գերման ազնիւ Հայուերներ, զերման ուղեղներ են որ թիվաղրեցին 1915ի բատութիւնների անդամանութիւնները որոնց ուն զացին մեր մէկ միլիոնէ աւելի աղջակիցները:

Այդպիսի մեծ չարիքներ մարդկութեան հասցնող գերման զեկավանմերուն եւ անոնց մտայնութեանը գէմ պայքար մղող Ֆրանսան այսօր մեզի կը կնապէս սիրելի կը գտոնայ: Աւ մեր երիտասարդ Հայերնակիցները, որոնք այս անձամ Ֆրանսական զօրաբաններու մէջ Ֆրանսացիներու հետ կողքի կուտելու առիթն ունենալով՝ մեր ժողովուրդն իր լաւագոյն կողմէրով Ֆրանսացաց բոյոր խաւերուն հանցնելու եւ սիրցնելու ծառայութիւնը պի-

տի մատուցանեն մեր աղջին, ամենքն ալ կը զգան անշուշտ, ինչպէս իրենցմէ ոմանց նաւակները ցոյց կուտան, — բայց կը ցանկայի որ բոլորն ալ աւելի խորապէս զիտակից ըլլային, — թէ մարդկային ի՞նչ բարձր խոչալի մը համար է որ կը կուվին այս պահուս:

Ան քրցին ուր այս տողիը կը զրեմ, ծոցին մէջ սա պատերազմի Փարիզին, ուր երկրորդ անդամն ըլլայոր պատմութեան մեծագոյն գիւցացներգութիւններէն մէկուն մոտէն ականատես ըլլայու պատեհութիւնն ունիմ եւ որ իր տոյորական հանրածանոթ գուարթ, աղջկալից, յուսաւող զէմքին կենացյորդ զեղցկութենին տարբեր եւ աւելի խոր, աւելի վեճ զեղցկութիւն մը ունի՝ իր այժմեան ամփոփուած ու ծանրախոն, անժպիս այլ պայծառ, գրգուիա բայց ինքնախտան արտայալութեամբ, մանաւանդ զիւերային սրողեալ, խորհացար, յուակազ միւմ զիմացնութեամբ, եւ անսահման, անսակի աղապատաներով մը, սրանչացումով մը, երախտազիտութեամբ մըն է որ կը մտածեմ այս հարիւր հազարաւոր Փրանսացի քաջարի երիտասարդներուն եւ աննց հետ ձեռք ձնոքի կուող մեր ամենասիրելի զինուորեալ Հայ տղաքններուն, որոնք իրենց կեանքին զնով կը պաշտպանեն ինչ որ աշխարհի մէջ կայ ամենաթանկարգին, — Աղապատթեամ սկզբունքը, եւ զան աշխարհի մէջ տարածող, մէկէ աւելի լծակիր աղդերու պատագրման օգնական հանդիսացած Ֆրանսան:

Զինուորական մասնակցութենի զատ, Ֆրանսա գտնուող Հայերը պիտի ուղեն հարկաւ — եւ սկսած են — ուրիշ ձեւերով ալ մեծ տագնապի այս շրջանին՝ այս երկիրն ծառայութիւն մատուցանելու համար ընել ինչ որ կնան, Ֆրանսական Աղդային Պաշտպանութեան զրամական նուէրներ դրկերով, հրանետանցներու, գիտական լազորաթուարներու մէջ աշխատելով, Կրալուրական Խնդնապաշտ պանութեան գործակցերով: Կ'իմանամ որ մեծատուն Հայունի մը Պ. Տապատիկին զիկեր է կաբեւոր գումար մը, նամակով մը ուր կը յայտնէ թէ երբ Հայ աղարաւոր Հայ երիտասարդներ կ'երթան ճակատ՝ Փրանսական դատր

պաշտպանելու, ինք ալ կ'ուզէ նիւթական նուէրով մը մասնակցի այդ գատի պատրապանութեան: Ցանկալի է որ այդ աղին Հայութին օրինակին հետեւողներ զտնուին Փըրանարինակ բնչեղ Հայերուն եւ նոյն իսկ ուրիշ երկիրներ բնակող բայց Ֆրանսան եւ անոր մշակոյթը սիրող ունեւոր Հայերու մէջ:

Ուրիշ կառեւոր պարտականութիւն մը որ ունինք կատարելու այց վայրկեանին, Ֆրանսական բանակին մէջ արդէն իսկ կուռող կամ քանի մը ամսէն կոռուելու համար մարդուող հայ դինուորներուն բարոյական օգնութիւն հասցնեն (լազար, զիրք եւ այլ նուէրներ զրկել), մոտանիք կամ ազդական չունեցողներուն դժնել սանամայր (marraine) որ անոնց հետ թիթակցի, անոնց հանդիպս չոգծառը թիթից ցոյց տայ, իսկ անոնմանից չքառոր եղողներուն եւ բարձադադամ ընտանիք ունեցողներուն թէ՛ բարոյական օգնութիւն եւ թէ՛ նիւթական լրացոցիշ օժանդակութիւն է (1): Ասոր համար, թէ՛ օր առաջ, Փարիզի Հայոց Եկեղեցոց երիցաւուն մէջ, Հոգեւոր Տեսչի Փոխանորդ Տիրան վարդապետ ներսոյեանի Համաբորդ հաւաքուեցան հայ Եկեղեցոց Վարչութեան, հայ Գաղթականաց Կեդր. Յանձնաժողովի եւ Հ. Հ. Պ. Գաղթականաց Օֆիսի, Տիկնանց Միութեան Կարմիր Խաչի եւ Որբանամի, Կապոյր Խաչի, Ֆրանսական Բանակին Համակին Հայ Կամաւորներու Ընկերակցութեան, Հայ Մարտիկներու և

Կամաւորներու Միութեան, Հայ Բարեկդործական Ընկերութեան, Փարիզի Հայոց Աղքատախնամ Ընկերութեան եւ «Յիշէ» մասնախումբի ներկայացուցիչներ եւ կամքեցին «Ֆրանսական Բանակի Հայ զինուորներու Օդնութեան մասնախումբ» մը, որու անդամներն են ծ. Տիրան վրդ, Ներսոյեան, Նախազահ, Պ. Ալբամ Անտոնեան, քարտուղար, Պ. Պ. Ալաքել Զարդըեան, Զ. Վարպետեան, Ս. Տէր Թովմանեան, Ա. Զ.:

Այս մասնախումբը իր գիտումն ըրած է արդէն կառավարութեան՝ իր ծրագիրը գործադրելու արտօնութիւն ստանալու համար, եւ Անահիսի այս թիւը լոյս տեսած ատեն՝ այդ արտօնութիւնը արդէն անջուշ ստացուած եւ մասնախումբը Փրանսահայ գաղութիւն իր կոչն ուղած եւ գործել կամած կ'ըլլայ: Սանմամիր ըլլայ ուղուց ամիսները կամ օրիորդներ եւ զանազան թելագրութիւններ ընել փափոր, նըւշներ զրկել չանկացող անձերը պէտք է իրենց նամակը կամ ծրարը ուղան նախառակ ներսոյեան վարդապետի հասցէին, 15, ու Jean-Coujou, Paris. Բացուած հանդանակութեան դրամական նուէրներով մասնակցի ուղղողները պէտք է իրենց նուէրներով դրկնն գանձապահէին, Paul Esmérian, 10, rue Chauchat, Paris.

Ալէսանտորէի շրջանի Հայոց արտազադքը՝ Այդ զանգուածային արտազադքը, այլապահօքն կարեւոր այն կորուստներովը զոր ան կրել կուտայ հայ ժողովուրդի այդ հատուածին եւ այն բոլոր ստառապաններովը որոնց՝ փոխադրութենէն մինչեւ տեղաւորումը՝ ճնշթարկուեցան անոնք եւ գետ պիտի ենթարկուին, մեծ զժբաղդութիւն մըն է անցուց, ինչպէս որ նոյնօրինակ եւ աւաելի մեծ զժբաղդութիւն մըն, էր Կիլիկիոյ պարպաւմին ատեն այնուեղ դարերէ ի վեր ապրոց կամ արքնահանդեղէն աղասած ու հոն եկած ապաստանած Հայերու միահամուռ գաղթը գէպ ի Սուրբիա եւ Լիբանան: Բայց այն գէպերէն յետոյ որ պատերազմի ընթացքին պատահեցան, ինչպէս եւ հետեւանքով ինչ ինչ հանդամանքներու ալ՝ որ ցարդ կը ամրեն, այդ Հայերը արտազադքը անհրաժեշտ, անխուսափելի նկատեցին, հողերանական խոր ու շատ

1) «Երացուցիչ» կ'սեմ, որպին հետու կառավարութիւնը Փրանսական բանակին մէջ կուռաց հայրենազորի օտար զինուորներու ընտանիքին (կնուց եւ զաւակներուն) կուտայ նոյն նախաւոր զար կուտայ Փրանսացի զինուորներու ընտանիքին: Վէտու է զինուորին ընտանիքը՝ զինուորին ինքնակի մէջ ներկայաւրեամբ վկայականն ի ձեռին: Դիմումը ընթ առ որ անկ է եւ գոհացում պիստ ստամա: Բացառիկի պարագաներու մէջ, զինուոր զարած Հայուն մայրը, Տոյրը որ անոր հետ մէջ տան մէջ կը բանկէին, անոր աշխատանիքն շնորհի կ'ապրէին, երբ դիմումը ընթ եւ այդ պարագաներուն մէջ զտնուելիքին ապացուածեն, անոնք ալ կրնան նախաստ ստամա:

յարդելի պատճառներով, զոր աւելորդ է հոս յիշտակել ու բացատրել: Իմ գպրոցական ընկերու եւ վաղեմի բարեկամս Մաքուտ Սիհրդատեանց զոր տեղ ջանացած էր Պէյրութի Ազդակին դրկած իր յօդուածով համոզել Սանձաքի Հայերը թէ սիալ գործած են եւ թէ լաւագոյն բանց զոր կրնան ընել՝ չուտով իրենց տեղը դառնալն է: զինք այդ յօդուածը գրելու մղողը անչուտ սրտցան զգացում մըն էր եւ ազգասիրական հասկանալի մտահոգութինը ամենքն ալ ունինք: Կարելի՞ն է շցաւիլ տեսներով Հայ տարրէ պարսպովը պատմական վայրերու ուր մեր ցեղը հին ու ոնր անքան թանձակին ցիշատակներ ունի, կարելի՞ն որ ոնէ Հայու սիրուը ճմրւած շըլլայ կարգալով լրագրամ մէջ այդ բորբ Հայ բոյներուն լոռութը, մանաւանդ Ճ՛ուսայի Հայոց բաժանաւմը իրենց սիրական բարձունքներն էն, իրենց ապրած գիւղազներգութեան թատերաբեմն: Բայց հարցը հոս է որ թէզը որուն վրայ Միհրդատեանց կը հմտնէր իր յօդուածը, անձիշտ տեղեկութեանց վրայ կրթնած, սիալ կը մէկնէր այդ արտազալթի երեւոյթը եւ սիալ եղրակացութեանց կը յանդէր, այնքան սիալ, որ նամկ. Ազատական Արեւը եւ Դաշնակցական Ազդակը, որ նոյն նիթին վրայ մէկնոյն կարծեքը չէ որ սովորաբար կը յայտնեն, այդ յօդուածին հերթումը իրենց խմբադրականներուն մէջ, թէքեանի եւ Ասպամանի գրչով, միենանոյն վաստերով հիմնաւորած էն: «Ենթէ Ֆրանսացիք քաշուին Կիրիկայէն, կ'ըսէր ինծի Սահակ Կաթողիկոսը 1920ի վերջեր՝ երբ Աստան կը տանուի իրեն հետ, Հայոց արտաքանակ հոս մնալ եւ ես ինք իրենց գումարը կ'անցնիմ Փրանսական դրաշակն ետեւէն քէպի Սուրբա եւ Լիբանաս մէկնելու Համար»: Ու Սահակ Կաթողիկոս ամենէն իունէմ, ամենէն լրջամիտ ժողովրդապետներէն մին է: Այդպէս ալ ըրին 1923ին: Ու Կիրիկոյ Հայոց արտապատթին, ոչ ալ այս վերջին արտապատթին, ոտար կառավարութիններ կամ դրաէն այս կամ այն հոսանքին պատկանող Հայ կազմակերպութիւններ են որ թէլագրած են զանգուածարին մեկնումը, ինչպէս Միհրդատեանց կ'ենթադէք: Իրենք աեղացիներն են,

որոնք որոշած են մեկնումը, եղբայրական ժողովուրդներու հողին վրայ, արդէն իսկ հոն գաղթած արենակիցներու կողքին, աղքատ բայց ազատ ապրելու, իր Հայ ապրելու, իրենց աղքային մշակոյթն ու կենցաղը բոլորով միևնական կերպով պահպանելու: Եւ զարգացնելու, համար լքելով տուն ու տեղ եւ զարգանակ ցուցը ձեռք առնելով:

Իր յօդուածը գրած ատեն, Միհրդատեանց կը կարծէր թէ Սահամաքի Հայոց մէկ փոքր մասը միային գաղթած էր եւ մէծ մասը զեր հոն էր եւ որոշած էր մնալ հոն եւ յարմարուի: Մինչ նոյն փոկ կցումէն տարի մը առաջ, Սանձաքը 25000 Հայութիւն 8-9000ը, (անոնք որ քէշ շատ նիւթակա մէլիոցներ ունենին), մտածով որ կցումը անփուսափերի էր, մէկնած էն Լիբանան և Սուրբա: Իսկ այն բոպէին ուր Միհրդատեանց իր յօդուածը կը գրէր, մնացեալ 15-16000 էն գրիթէ բոլորը մեկնած էն արդէն եւ Սահամաքին մէջ կը մնային 5-600 հոգի միայն: Եթէ զուրսը գտնուող Հայերը Սահամաքի Հայոց թէլագրութին մը ըրին յօդուածով կամ նամակով (եւ ես ալ մէկն եմ անոնցմէ որ այդ ձեւով թէլագրութին ըրին), տարի մը առաջ մէկնումի շարժումը սկսած Հայերէն խորհրդն էր որ չաճապարեն, քանի որ աշխատանքներ կը կատարուէին Սանձաքը գէթ իրը ինքնավար նահանգ Սուրբոյ կապուած պահելու համար եւ իմաստուն չէր այդ հարցն իր կերպական լուծումը շըտած մէկնիւթ. երկրորդ՝ երբ լոււցաւ որ մէկէլ-Մուսամի Հայերէն մաս մը կ'ուզէ ոչ գտալթել, ոչ ալ մնալ ու յարմարուիլ, այլ իտուները քալութիւն կառուկան իրենցմէ որ այդ հերթական բայց աղիտաբեր որոշումը մէկդի դնեն եւ քանի որ չեն ուղեր մնալ հոն, իրենց միւս հայենակիցներուն պէս գտթին Լիբանան ու Սուրբա, ինչ որ իրենք փոկ վերջ ի վերջու որոշեցին եւ ըրին:

Ես զարմացայ եւ ցաւեցայ տեսնելով թէ Պ. Գարդունան, ծէպէլՄուսամի Հայ երիտասարդը որ իրը նուզարեան սան կ'ուսանի Պիրւակի մէջ եւ որուն նուզարեան սան, լմուռուեկուն համար առաջին դիմումներն ընողները նսայի եղուապեան ու իր բարեկամներն եղան, այսինքն մնալն ու յարմարուիլ անհնար

նկատող ջախիլսիչ մեծամասնութեան ներկայացուցիչներ, թոյլ սուտած ըլլայ Ապագայ թերթին մէկ հրատարակել նամակ մը զոր ձէպէլ-Մուսա մնալ որոշած Հայերու փոքրաթիւ խորմակին պատկանող իր մէկ ազգական ուղղեր է իրեն եւ որ տկար ու պտտոր քննադատութիւն մըն է Սահնաքի Հայոց մեծամասնութեան տըւած որոշման :

Անցողակի ըսեմ որ տարօրինակ էր նաև Ռ. Ա. Կուսակցութեան օրկան Ապագայ թերթի խմբագրութեան կողմէ հրատարակութիւն (առանց ուեւ Նկատողութեան) այդպիսի նամակի մը որուն պարունակութիւնը կը հակասէր ու միայն Սահնաքի Հայոց բռնած ուղեծքն, այլ եւ Ռ. Ա. Կուսակցութեան այս առթիւ ընդգրրկած ուղղութեան որուն համեմատ այդ հուսակցութեանը բռնութ օրկանները իրենց համամտութիւնը յայտնեցին Սահնաքի Հայոց տուած որոշման: Զմոննամ աւելցնել որ Սահնաքին մէջ մնացող այդ 500 հոգին ալ վերջին շարաթիւնուն հնացացին որոշած են մեկնիլ եւ անձկագին կը ինդրին որ մէթցնէն ձնուց առնուին որպէս սպառնէ իրենք ալ ժամ առաջ Լիքանան իրենց արենակիցներուն քով կարենան զալ:

Այս բոլորին վրայ ծանրանոր աւելորդ է ներկայ բուպէին: Արտասահմանի Հայոց պարտականութիւնը՝ Սահնաքին զաղթած Հայերու հանդէպ, անոնց իրատ տալլը չէ, այլ անոնց տառապանքներուն մեղմացման, անոնց արազու կարերի եղածին չափ հանդիսան տեղաւորման օգնելն է: Քանի մը ազնիւ Փանացի մնձառութունը, մասնաւորապէս Լուկ Մարէն, Կիւտաֆ Կոթրօ, Փօլ տիր Վէռ, Լուկ Ռոլէն, զօրավար Տիւֆիէօ, «Հանրապետական Դաշնակցութեան» եւ «Ընկերութական» բոմիթչին կողմէ դիմումներ ըլլան կառավարութեան մօտ՝ Սահնաքը Սուրբոյ կապուած պահելու համար. չափողեցան, բայց ի Քէսապի շրջանի մէկ բաժնին, զոր կրցան իր սուրբական հոգամաս ընդունիլ տալ. խոյ Լուկ Մարէն երեսփոխան ու Կիւտավի Կոթրօ ծերակուտականը Արտաքին Գործոց նախարարին հետ երկար տեսակցութիւն մը ունենալով անկից խոստում ստացան որ կառավարութիւնը քանիւ հիւն Փանաք պիտի յատկացնէր (որուն տառներքը արդէն իսկ բիշ յետոյ զրկուեցաւ) գաղ-

թականներու վորխադրութեան, հոգերու գնման, դաղթողներու տեղաւորման ծափերուն եւ թէ անոնց առանց ձեւակերպութեան եւ առանց ծախչի արագորէն լիբանանեան կամ տուրիական քաղացացի նանցուիլ պիտի կարգադրէր: Խնդրեցին նաև, որ բանակցութեանց մէջ որոնք այս ատեն գեռ չին վերջացած՝ կառավարութիւնը զանայ Քէսապի ամբողջ շրջանը Սուրբոյ կապուած պահուիլը ձեռք ձգէ: Ենոյ Պ. Կոթրօ եւ Պ. Տիւ Վէռ, սթամչէլի անձնութեամբ մը, ամառուան իրենց արձակուրդը զուհով զացին (երկրորդ անգամ) մինչեւ Պէտրոս, Հայէպ, Պափիթ, Թարթուս, Քէսապ, այդ վայրէրու ամառային ծանր տաքերուն շարյարանքին ենթարկելով, հայ գաղթականներու տեղաւորման գործին ծառէն իրենց բարոյական թանկագին աշակցութիւնը բերելու եւ Քէսապի հարցով ալ (որ վերջ է վկրջոյ ցանկացած ձեռվլ լուծուեցաւ) տեղոյն վրայ դրաղելու համար:

Սուրբոյ եւ Լիքանանի Փանական Բարձր Քոմիսիրն ալ, որուն Հայասիրական զացացումները ընտաննեան աւանդութիւն մըն են, եւ իր գլխաւոր աշխատակիցներէն ոմանք, ազնուորէն օգնեցին այդ գժուար հարցերուն լստ կարելոյն գնացուցիչ կարգադրութեան եւ զեռ այդ օգնութիւնը թշբերու վրայ են, քանի որ տեղաւորումը տակալին չէ վերջացած:

Եղան այս գործիչներ որ Մարէնի, Կոթրոյի, Տիւ Վէռով եւ իրենց ընկերներու զանքերուն թէ՛ Փափիգէ եւ թէ՛ Սուրբոյ ու Լիքանանի մէջ աշակցելու իրենց պարտըը կատարեցին եւ զեռ կատարելու վրայ են: Բայց ատիկն չըր բաէք, Սուրբոյ եւ Լիքանանի ու մանաւանդ արտասահմանի մեծ գաղութներու Հայերը՝ այդ տեղաւորման գործին նիւթապէս ալ պէտք էր որ իրենց աշակցութեան բաժինը քերէն. տարիկա արդէն հսկ ըլլին մասամբ մեր Հայրենակիցները Ամերիկայի մէջ, որ տարի մը առաջ մկան էր Սուրբոյ Հայոց նիւթապէս օգնելու համար Բանակերպականի եւ Ռ. Ա. Կուսակցութեան նախաձեռնութեամբ բացուած մեծ հանգակութիւնը եւ ուր այդ հանգանակութիւնը արունակուեցաւ՝ Սահնաքի կողմէն յետոյ՝ ի նպաստ զաղթողներուն: Ասիկա ընկերու վրայ եւ Սուրբոյ, Լիքանանի, նդիպասոսի Հայերը:

Բարեգործականի Կեզը. Վարչութեան նախաձեռնութեամբ այդ նոյն նպատակին համար Համազգային մեծ հանգանակութիւն մը բացուցաւ, որուն դեռ առաջին ցուցակը միայն հրատարակուեցաւ, իր գլուխն ունենաւով Նուպար բնտանիքի լայն նուէրները: Փարիզի Յառաջ օրաթերթը ժողովրդական հանգանակութիւն մը բացաւ, գովելի եռակդով վարեց զայն եւ լումաներով կարեւոր գումար մը գոյացուց ու զրկեց Անթիֆիս: Պատերազմին պայթելով, այդ Հանգանակութիւնները կասած կը թուին. մեծ սխալ մը կըլլայ եթի այդ աստամբ տեսական դատնայ: Ինչ որ արտասահմանի Հայերը ցարդ սուխն Սանաբէն գաղթող իրենց արենակիցներուն համար, շատ թիշ բան է: Կ'ըմբռնեմ որ Ֆրանսայի Հայերը հմբայ է՛ն առաջ պատերազմին Հանդէպ Փրանսահայ տարրին պարտավանութեանց հետ կապ ունեցող Հանգանակութեանց մասնակին, թէեւ Փրանսաթակ այն ունեուոր Հայերը որ գետ չին մասնակցած Սանճարէն գաղթող մեր եղայրներուն ու քոյրերուն ի նպաստ բացուած Հանգանակութեան, կրնայ ու պարտին իրենց նուէրը դրկել նաեւ Բարեգործականի բացած Հանգանակութեան (զանձապահ L. G. Guerdan, 9, Square Alboni Paris): Ինկ այլ երկիրներու Հայերը այդ Հանգանակութիւնը մեծ թափով չարուանեկելու են մինչեւ որ Սանճարէն դաղթող բոլոր Հայերուն տեղաւորումը լիակատարօրէն տեղի ունենայ:

ՄԵԽԱՆՈՒԹԵՐԸ.— Քանի մը ամիս առաջ խորին ցաւով իմացայ վաղաժամ ու անակնակ մաւր Գիրջալի ԱԼՄՈՒՄԻՄԵԱՆԻ, որ Ենդիպոսի հայ զաղութիւն, եւ կարելի է ըստ հայ ժողովուրդին, ամէնին նուրբ, զարդացած, պատուարեր գէմքերն մէկի էր, դէմք՝ իր տեսակին մէջ նորմ հսկ մէկ Հատիկ, եւ որում հետ երկար տարիների ի վեր բարեկամական կապերով կապուած էի: Զափարի փորձն այդ դէմքին մանրակիս նկարումն ու մեկնաբանութիւնը, քանի որ այդ աշխատանքը Արեւ. օրաթերթին մէջ բաքանչելի կերպով կատարած է Մ. Կիւրճեան, որ արդէն ինձմէ շատ աւելի ճինչն ու աւելի ժա-

տէն ճանչած է Հանգուցեալը, զրեթէ իր ամբողջ կեանքի մնեացքին անոր հետ մշտական ժուրմութեան մը յարաբերութիւններն ունեցած ըլլարով: Պիտի միայն ի վեր Հանեմ զիլաւոր գիծերն այդ դէմքին, անոր Հանդէպ իմ յարագնիք պարտաւ կատարած ըլլարու համար:

Դաւակ Ակնից մեծատունի մը, որ, ազգասէր մէկենաս, Բարեգործականին յանձնած էր, 1914ի պատերազմէն առաջ, կարեւոր գումար մը, որպէսի անոր Ակնայ մէջ բարենպատակ զործ մը Հաստատուի, Գրիգոր կը սիրէր ու իր յարգէր իր ցեղը, բայց Հակառակ Միքայէլ Կիւրճեանի պէս յեղուին ու զրականութեան վարեւում իր իրեն հայերէնի ուսուցիչ ունեցած ըլլարուն քիչ զիտէր իր մայրէնի լեզուն, որով հետեւ պատամի հասակէն իր մտքին ու սրտին բոլոր Հայրաբներուն առարկան դարձուցած էր Փրանսերէն լեզուն ու զրականութիւնը: Իր ծընողը զինէ դրկած ըլլալով Փարիզ իրաւագիտութիւնը ուսաներու, թէեւ այդ մասնադիտութիւնը չիր համապատասխաներ իր Հակումներուն որ հապէս գրական էին, իր սուլք իմացականութեաւ եւ ուժեղ կամքին չնորհիւ փայլուն կերպով լրացուց այդ ճիւղի ուսմանց շրջանը եւ իրաւագիտութեան վարդապետի վկայականով գարձաւ. Աղեքսանդրիս: Ունեւոր հաստու, իր ապրուատին համար աշխատելու Հարկադրանքէն զերծ, անիկա, թէեւ եղիպատոսի Փատուանական հանուին արձանադուած, իր մասնադիտութիւնը երբեք չկայարկեց, ինչպէս իշխանած: Իր Փարիզ անցուցած ուսանապահան տարիներու լրջանին, ան իր մասնագիտական աշխատութիւններէն զատ — որոնք իր միտքը զարգացնելու, ճոխացնելու կը նպաստէին անշուշտ, — մեծապէս խորացուց իր ծանծութիւնը Փրանսերէն լեզուի եւ հին ու նոր գրականութեան, որը ամենէն լրաց գիտող հայ գրահմուտներէն մին եղաւ: Այդ գրահմուտը Փրանսաբարբառ ընտիր դրագէտ մը Հանդէպացալ նաեւ: Ատեն մը Փարիզի Թան օրաթերթին աշխատակցեցաւ եղիպատուական կեանքի զննազան երեւոյթներու մասին հմտալիք յօդուածներով, արտասան բանախօսութիւններ գրական նիւթերու վրայ (Մորէս, Պարէս, Անաթօլ Ֆրանս): Այս բա-

նախոսութեանց մէկ քանին հրատարակած է գրքոյի ձեւով, եւ ատոնք ներհուն ու նրբաճաշակ զրական քննադատի էլլը են:

Սարդիսեան կրնար չառ աւելի արտադրել, բայց առ կը նախընտրէր վայելել, այս բառին բարձրագոյն նշանակութեամբ, քան արտադրել: Անյագ կարգացող մըն էր. կը սիրէր, ու գիտէր, գեղեցկութեան՝ իր բոլոր ձևերով՝ նաշակմանը նորիթել իր ժամանակին եւ ուժերուն մեծ մասը: Տեսակ մը տարգանք ունէր գրքիւու հանդէպ, թանակին գրքերու մանաւանդ —յատինի հերինակներու կարեւոր գործերուն առաջին տպագրութիւններ, հազորագիւա հին գրքեր, հեղինակին ծօնը կրող պրքեր, գեղարքուեստական շքեղ տպագրութեամբ գրքեր: Իր ժամանեադարանը նշանաւոր էր եղիպտոսի մէջ ու թերեւս ամենէն նոխերէն ու նուրբ ճաշակով կազմուածներէն մէկն էր որ Հայոց մէկ երեք տեսնուած ըլլան:

Սարդիսեան մէկն եղաւ մէր մէջ այն շատ քիչերէն, որ կարողացած ըլլան բարեկամական կապէր հաստատել մէծանուն ֆրանսացի գրագէտներու հետ, զանոնք ճանչցած ըլլալով՝ Փարիզ, ուր առեն մը կուպար գրեթէ ամէն: Ամբոխ ամիս ընթացնել, կամ իր Աղեանգրիոն գեղեցիկ հանկարանին մէջ Ակնց ամիրայի մեծվայելուշ ընդունելութեամբ հիւրասիրելով զանոնք, երբ կուզային նեղիպտոս այցելելու կամ բանախօսութիւններ ընելու: Այսպէս, իր բարեկամները եւ հիւրերը եղած են Փիէր Պրնուա, ժիւլ Ռունդէն, Անտրէ Մորուա, ժօրժ Տիւամէլ: Քամիլ Մօքէլու ես ինք իրեն ճանչցուցի, ու շեմ մոռացած այն քանի մը սիրուն ժամերը զոր միասին անցուցինք՝ լուսանոդի Հածեան ճաշարանին մէջ՝ Ֆրենուա ալ սիրելի գրական կամ այլ նիւթերու վրայ խօսակցելով: Այս օրն իսկ Սարդիսեան իոսատացաւ: Հարկ եղածն ընել նեղիպտոս զարձէն՝ որպէսզի Մօքէլու հրատիրուէր քանի մը բանախօսութիւն ընելու եւ ինդրեց որ այստեղ գտնուածը մէջ մանակիլ, ինչ որ երկու տարի յետոյ իրավիմացաւ արդարեւ: Գրիդորի հօր Բարեկողոծականին նույնիւ

իւ թելագրութեամբս եւ ջերմագին համամըտութեամբը Գրիդորի, որ իր հաւանութիւնը նամակով մը յայտնեց Բարեկողոծականին, երեւանի մօս կառուցուող Խուարարէն գիւղարազին նոր Ակն բաժինը Գրիդորի հօր ու մօր անոնց կրող մշակութային հաստատութեամբ մը նոխացնելու: Յաւոյ կը յիւեմ որ այդ նոր Ակն թաղամասի ծրագրին համար Փարիզի Ակնցիներու Հայրենակցականին՝ որուն նախազան էի այդ շրջանին՝ արձակած կոչին հանդէպ Սփիւոքի Ակնցիները — բայց ի Փարիզի եւ Թիշմընտի մէր հայրենակիցներէն — անհարերու ու ժառանգ գտնուեցան, եւ Սարդիսեան մէկնասարին նուիրատութիւնն ու Գրիդորի խանդակառ համաձայնութիւնն է մէր ծրագրին՝ որ մէր երեսը մինչեւ աստիճան մը ձերմակ հանեց ի: Հայաստանի կառավարութեան ժօտ:

ԿԱՐՄԱԳԻԵՏ ՔէօՓիրիլենն, որ արժէքաւոր հայ ժամանական մը եղած է Լեհասանի մէջ, վախճաներ է՝ այս տարուան յունիսին՝ Լիօվ Քաղաքին մէջ:

Մնած էր Պոլիս 1884ին: 1909ին Լիօվ Քաղաքը հաստատուելով, աեղույն բարձարուեան վարժարանին զրջանաւարտ ելած եւ քաղաքակետութեան պաշտօնեայ անուանուած էր: 1932ին հանգստեան կոչուած էր: 1933ին Լիօվի Համալսարանին եւ 1935ին Վարչաւայի Համալարանին հայերէն լեզուի դասախոս նշանակուած էր:

Իր ամուսինն էր Լեհ հմուտ երաժշտագէտ Տիկին Պրոնիսալա վլույզիկ Քէօփիրիլեան, որուն Հրատարակած գործերուն կարեւորագոյնն է Շօփինի նուիրուած ընդարձակ Հատոր մը: Ան հետաքրքրուեցաւ նաեւ հայ երաժշտութեամբ, նոյն իսկ հայ լեզուով՝ զոր սորվեցաւ իր ամուսինին, եւ ոչ միայն հայկան մշակոյթի մասին յօդուածներ Հրատարակից լեհական հանդէսերու մէջ, այլ եւ հայերէն յօդուածներ գրեց Անահիսին համար: Իր միակ զալին, որ աղջիկ մըն է, անունը Անահիս դնել տուաւ:

Ինքն իսկ կարապետ Քէօփիրիլեան լեհական լրագիրներու եւ հանդէսերու մէջ՝ բա-

րած գումարը, տարիներու ընթացքին տուկուներով բազմապատկուած, գործածուցաւ,

տարակած է մեր աղքային մշակոյթին նուիրուած յօդուածները : Պատրաստած է նաև լին աշակերտներու համար հայրէն լեռուի քրիստոնութիւն մը, զոր տպագրութեան յանձնելի առաջ ահա աշքերը փակեր է : Կնողը մահը խորսութիւն էր զինքը, ինչպէս ինքն իւ կը ուրի ինձի այլ դժբաղը զէպէն քի: յիտոյ: Նոյն նամակին մէջ կը խորքը սակայն որ չդպրեցնեմ առաքումը Անամիտի զոր կը դրբեկի տիկին Պրոնիսուային՝ իրը աշխատակցի), ուրպէսզի շաբուակէր անկից օգտուիր՝ առ զրականութեան եւ արուեստի վրայ լին թեռթերուն յօդուածներ տալու համար: Մինչեւ վերջին չունչը այլ պատուական հայր իր բուրու կարելին ըրեր է կատարելու համար մեր աղդային շակոյթը իր երկրորդ հայրէնիքին հասարակութեան ծահօթացնելու երկիրած աշխատանքը, ու մենակը է ան, բարեբաղդաբար իրեն համար, զարհութելի աղջտէն առաջ որ եկաւ յանկարծ խուել իր որդեղուած հայրենիքին վրայ, այլ վեհոգի ու զժուազ լին ժաղովուրդին վրայ, որուն անփորմ բգիտումը մեր սիրած խորապէս կը խոցէ, ոչ միայն որդեղ համեմ քայլայումն է Քոփենիքներ, Շոփեններ, Միջքէիլիչներ արտադրող տաղանդաւոր եւ ասպետական ժողովուրդի մը նոր վերսուացած աղջային աղջուակութեան, այլ եւ որովհետեւ նահատակումն է ժողովուրդի մը որ գարեր առաջ զրկաբարց ընդունեցաւ մեր աղետեալ Անիկն հռն զաղթած հազարաւոր հայեր, ժողովուրդի մը որուն ծոցին մէջ կան ցարդ շատեր որ լինացած բայց հայ ցեղին պատկանելու իրենց գլուխցութիւնը պահած են եւ որուն երկրին ճիշտ այլ լիօվ քայլաքին մէջ ուր եւ կը բնակէր Քէօփերիւեան ամուլ, կը գտնուի Անիի ճարտարապետական ոճով ժԴ. զարուն կառուցուած հայ եկեղեցի մը, որ մեր աղջային արուեստին գոհարներէն մին է :

ԱՐՄԵՆՈՒԿ ՇԱՀՄՈՒՐԱՏԵԱՆ մահը, զոր իմացայ քիչ օր առաջ, աղջուամ մը եղաւ անոր համար այն տառապակին վիճակին ուր աւելի քան հինգ տարի է ի վեր, ծանր հիւանդութեան մը հետեւանք համար այն գոհարներէն մին է:

բեմնի էութեան մէկ ուրուականն է որ կը քաշկրոտէր:

Ես զայն ճանչցած եւ սիրած եմ առաջին օրէն իսկ ուր եւալ Փարիզ: Իրիկուն մը ուր փարիզահայ խմբակցութեան մը դրական ու կեղարուեստական մէկ հաւաքոյթին՝ Մկրտիչ Քէլիքթաշւեանի վրայ բանախօսութիւն մը պիտի լինէի, էտկար Շահնիւր՝ որ քովս էր եւ ես տեսանք կարմիր լեցուն երեաներով զիրուկ երիտասարդ մը, (յետոյ աւելի առնական, բայց աւելի նիշար, աժդոյն ու ջղուտ զէմք մը առաւ) որ եկաւ ինքինքն ինձի ներկայացնել, անունն Շահ-Մուրատեան է, ըստ Մշեցի եմ, երդիչ եմ, եկեր եմ արուեստին մէջ կատարեւագրուելու: Կ'ուզգօ՞ց որ այս դրիկուն երդ մը երգեմ: « Զայնը՝ նոյն իսկ պարզ խօսակցութեան մէջ՝ անուշ քէմապր մը ունէր: Սիրով հաւաեցանք: Ներկոյթի ընթացքին՝ ան երգեց Հայաստան երկիր դրախտավայրը: Իր երգեցողութիւնը որ լի էր կրակով, ճաշակի պակասներ կը յամանէր գեն: բայց ինչ ձայն: Այդ հոյակազ թէնօրի ձայնը գմայլանքով ծափահարուեցաւ ամենքն: Զգացինք որ ապացայ մէծ երգիչ մը կար այդ նորեկին մէջ:

Զինքը ներկայացուցի Օրիորդ Մարգարիտ Բաբայեանին որ եւրոպական երաժշտութեան ուսման անոր առաջին վարպետը եղաւ: Յետոյ ան մտաւ Սօլոմ Քանթօրում որուն տնօրէնն էր այն ատեն Վինան ա՛ ինտի, ու հուսկ ասկ յանդեցաւ ընդունուիլ Փարիզի Աղջային Քօնէրվաթուարը իրեն ուսանալ: Իր հրաշալիք ճամփան եւ իր աշխատանիրութեամբ անիկա համակրութիւնը գրաւած էր նաև ծերունի տիկին Վիարուոյին որ ատենով աշխարհի ամենէն մեծառչակ երգչուհիներէն մէկը եղած էր եւ ան ալ իրեն մասնաւոր դասեր կուսար առանց ո եւէ վճարժան: Քանի մը տարի յետոյ, Շահ-Մուրատեան շրջանաւարտ կ'նիւրէր Քօնէրվաթուարէն՝ օֆերայի առաջին մրցանակ եւ երգեցողութեան երկուորդ մրցանակ ստանալով, կը մտնէ Մեծ-Օփերան, ուր իր սկզբանաւորութիւնը կ'ընէր կոնյոյի դրսուփորնեցին մէջ երգելով ֆառութի գերը:

կամքի ստիլը, աշխատասիրութիւնը, իւրացման կարողութիւնը, որը ուսանողական տարիներու ընթացքին ոցոյց սոււաւ այլ հայ երիտասարդը, որ Փարիզի եկած ատեն բառ մը Փրանսէրէն չէր գիտեր ու եւրոպական եռուժաւութեան մասին ալ հարեւանցի ծանօթութիւնը մը միայն ունէր, պահէիլի էին իրավէս և հայ ցեղին պատուաբեր: Դէտք է ըսել որ եթէ սկիզբները ունեցաւ լրջան մը ուր նեղ միջոցներով — Փարիզի Հայոց եկեղեցուն իր զպրասկտ ստացած համեստ ամականոյ միայն, ծայրը ծայրին բերել ատիպուած էր, իր ուսանողական կենացին վերջին տարիներուն ան իմ ինքրանուզով՝ լայն օգնութիւնը վայելից Աթանակի կանաեանի, Աթեղանու Մանթաշանի եւ Ներսէս համար Ներսէսանին պէս մեծատուն Հայերու: ատիկից զատ, իր գպրապեան Փարիզի Հայոց եկեղեցուն, ուր իր ձայնը նը եւ երգեցութիւնը հրճուանիք մըն էին ունկնդիր հասարակութեան համար, ան կը շարունակիր ստանալ իի ամսականը, որով ունեցաւ երջանիկ ուսանողութիւնը, որուն արժանիք էր լիովին, բայց որուն նմանը քիչ աղքատ երիտասարդ կրցած է ունենալ:

թեան առթիւ արդէն գովեստով հօսած էր իր մասին, խորին համակրոթթեամբ ողջունեց այդ դորեկ ձայնով ու քաղցր երգեցողութեամբ նուր թեկ հայ արուեստագէտը, (Անահիտի մէջ այն ատեն հրատարակած եմ երկու պարագային ալ փարփեան մամուլին մէջ երեցած յօդուածներուն թարգմանութիւնը) : Երբ ներկայացումէն յետոյ զինը տարինքն ճաշարան մը՝ բաժակ մը զինիով իր յաշողութիւնը տօնախմբելու, մեղի ըստ . «Երբ առաջին բովէնն սոսն դրի բեմին վրայ, դոնելով զիս այդ մէծատարած շքել սըրանը լեցնող կուռև բազմութեամս առջեւ, յուլունքի պահ մը ունեցայ քայլ մտեց մէր Սըրոյ Սուրբ Կարապէտո օքնութեան կանչեցի, եւ Մէցուց պէս իր անունի ալ արտասանելով Սըրբ Կարապի (1), եւ խոկյն գուայ պազարինութիւնն զոր պահեցի մինչեւ վերջը, այն ասահճան որ սրաշին մէջ որոշ կը տեսնէի ինծի ծանօթ հայ ունչքիրը» :

Հաւա-Մուրատեան կինար մնալ Փարիզի Մեծ
Օփերային մէջ, հետզհետէ աւելի կատարելա-
գործել իր երգեցողական արուեստը, ճոխացը-
նել իր խաղացանկը, դառնալ հայ Քարոզօծ մը:
Զյաջողեցաւ ասիկա ընել, որովհետեւ անինելք
բարեկամներ զինքը չփացուցին շողոքորթ ծայ-
րայն զովեստներով, իբրեւ այնպէս Կարծել
տուին թէ այլեւս երգի արուեստն մէջ սորվե-
լիք չունէր. ատունչէ մէկն էր Պ. Փաթարան
(որ յետոյ անձնասապան եղաւ չեմ իշեր ինչ
պատճառով): Ֆաթարին ներկայացածէն ինչ
մը շարաթ ետքը, օր մը Շահ-Մուրատեանին ու
Փաթարանին հնաւ կը նախաճաշէի Ֆօմիկ Պէրժէ-
րի մօտ ճաշարանի մը մէջ, Փաթարան նորէն
սկսաւ չփաղանցեալ ներքողներու լիթա-
նիան, Շահ-Մուրատեան քերանն բացաւ եւ ը-
սաւ սա տարօրինակ խօսքը զոր բառ առ բառ կը
յիշեմ. «Մեծ Օփերային մէջ չկայ երգիչ մը որ
ինձմէ աւելի գեղեցիկ ձայն ունենայ (ասիկա
ճէր էր) եւ ինձմէ աւելի լաւ երգի (ասիկա
ճէր չէր). գերասանական արուեստի եւ Փարան-
սերէնի արտասանութեան մէջ զեռ ունիմ կա-
տարելացործուելու պէտք, բայց երգեցողու-

1) Մշեցւց կարապիես հնչումն է, ետք
սղուած:

թեան արուեստին մէջ այլեւս սորվելիք չունիմ։ Արուեստի, ինչպէս եւ գրականութեան ու դժուութեան մէջ, մարդ մինչեւ իր մահը սորվելիք ունի, եւ ան որ կը կարծէ թէ գերազոյն կատարելութեան հասած է, իր իսկական կատարեկամպործումը իր ձեռքովը կ'արդիէ։ Շահ-Մուրատեան չէր նկատած որ Ֆառարի մէջ իր սկզբնաւորութեան առթիւ փարիզեան մամուլին մէջ չեցաց յօդուածները եթէ տողորուած էին շերմ համակրութեամբ, վերապառումներ ու իրատներ ալ կր պարունակէին, ինչպէս՝ օրինակի համար՝ սա տողերը Քոմէտիային որ թատրուական արուեստի միայն դրազող մասնադիտական օրաթերթ մըն էր՝ «Երէկ իրիում» Պ. Շահ-Մուրատեան կ'երեւար առաջին անգամ Օփերան Ֆառարի գերին մէջ։ Անշոշտ շատ փորձառութիւն կարելի չէ պահանջել այս երիտասարդ թէնօրէն, որ թէպէտ լուրջ ուսումնասիրութիւններ ըրած կը թուի, սկսնակ մըն է՝ բառին ամբողջ նշանակութեամբ։ Սակայն յաջողեցաւ շատ պաղարինութեամբ դապէլ իր յուրզումը եւ զնահատել տալ այն շատ իրական յատկութիւններ որոնց չնորհի Քոնսէրվաթուարին մէջ առաջին մրցամակ մը ստացաւ։ Այդ յատկութիւնները պիտի ընդլայնին հետպէսէտ երբ ինբավասահութիւնն ու արուեստի քաջավարութիւնը ձնուք ձգէ աւելի մեծ չափուի։ Վարժուանուկով Օփերայի սրահին, հետզէսէտ Հարկ Եղած տարրողութեամբ պիտի տայ իր երանգներում, եւ անշոշտ զինըը շրջապատող պատուական իորհրդասուններուն մէջ պիտի զանուեն իրեն շողոններ որ նուազ թոյլ գնացքով մը երդէ։ Բայց սա անտարակուսէլի է որ իր ձայնը շատ սիրուն քէմպի մը ունի, շատ համակրելի գոյն մը, եւ օտարականի թէթեւ հնուում մը՝ գոր պահած է, չի վնասեր իրեն, ընդհակառակն, եւ թէ շատ մը կտորներու մէջ ամենալաւ ճաշակի մը ապացոյցներ տուաւ։ Հասարակութիւնը զինքն ընդունեցաւ շատ բարեացակամութեամբ եւ ամենէն իրախուակի յաջողութիւնը չնորհէ իրեն։

Մտածումն անկեղծօրէն ըստ իրեն։ շախոր-

ժեցաւ եւ մեր յարաբերութիւնները այնուհետեւ ատեն մը ցրտացան։ Բայց անոր այդ «ինքնարեցութիւնը» չուշացաւ իր վնասարեր հետեւանքները երեւան հանել։ Ֆառարի երրորդ ու չորրորդ ներկայացմանց, Շահ-Մուրատեան քանի մը տեսարաններու մէջ երգեցութեան սայթագումարն ունեցած էր եւ Մարկիլի զերը կատարող երգուհին ոտոռն մնացած ու գանգատած էր։ Ասոնք ամէն սկսնակի կրնան պատահէլ, եւ պատճառ մը չէրն կրնար ըլլալ որ հեռանոր Օփերային, եթէ ջանիք ցոյց տար իր երաժշտական հմտութիւնը զօրացնելու։ Ֆառարի յետոյ, Օփերային տոնրէնութիւնը իրեն առաջարկեր էր ուրիշ երգախաղի մը մէջ երկրորդական դեր մը ստանձնել եւ անոր համար պատրաստուիլ։ Շահ-Մուրատեան պէտք էր կառաջած մնար այդ մեծ Տան, ուր գեր շատ սորվելիք ունէր, ուր մնալով եւ իր մտաւոր ու երաժշտական զարգացման համար չարաչար աշխատիլ շարունակելով է — ինչպէս ըրած էր իր ուսանողութեան զրծանին — որ պիտի կարենար Համին, աւելի մեծ բարձունքներու։ Պէտք էր ընդունէր երկրորդական դերերն ալ որ իրեն առաջարկուած էին, յետոյ նորէն առաջակարգ դերեր իրեն տրուիլուն պայառութիւնն ունենալով։ (ամենամեծ արուեստագէտներ, Օփերային կամ Քոմէտի Թրանսէպին մէջ, մէրդ երկրորդական դերեր կը ստանձնեն եւ աննոց մէջ ալ իրենց տաղանդը ցոյց կուտան)։ Շահ-Մուրատեան մերժած էր իրեն առաջարկուած երկրորդական դերը սորմին, ինչ որ իր արդինք ունեցաւ իր Օփերային հեռացումը, եւ անկից յետոյ անիկա ուելէ ուրիշ երգախաղ չորքեցաւ, ուելէ ուրիշ երաժշտական թատրոնի մէջ շնչարիբուեցաւ երգիլու, շեղաւ ինչ որ պիտի ըլլար եթէ իր առաջին յաջողութիւնները զինքը մոլորեցուցած ըլլալին, ինչ որ եղաւ ուրիշ Քոմէտի Թրանսէպիամբ շրջանաւարտ ելլերէ եւ Սարային մէջ իր սկզբնաւորութիւնը փայլուն կերպով ընելի յետոյ՝ շարունակեց աշխատիք, զարգանալ, եւ եղաւ օփերայի մեծանուն երգիչ մը որ նիւ նորքի Մէթրոփօլիթին թատրոնին մէջ, ինչպէս եւ նոյնիւկ Վիեննայի եւ

Փրակայի դժուարահամ հասարակութեան մօտ ամենալիքը բնդունելութիւն դառ բազմաթի երդախարերու մէջ իր երդի եւ իր զերասահ ցոյց տուած տադանդով:

Բայց ատով ինչ որ Շահ-Մուրատեան իր եւրոպական երաժշտութեան երդի կորոնցուց, հայ երգը չահեցաւ: Շահ-Մուրատեան ինքինքը նուիրեց այլեւս հայ երգին, որուն կոմիտաս վարդապետէն յետոյ եւ անոր կողքին՝ ամենէն դիմիթի բարդմանն ու ամենէն բազմարդին տարած թիշը:

Հայ եկեղեցական երգեցութիւնը ան արգէն թիֆիս, ներսէսան զպոցին մէջ՝ սորված էր ուրիշ հայ մեծ վարդապէտ մը, եկմանէնք. Ժողովրդական երգեր ալ սորված էր ևս կամ այն երգիչէն. բայց բուն հայ երաժշտական ոճը անիկան սորվեցաւ կոմիտաս վարդապետէն որուն աշակերտեց Փարփի մէջ եւ որուն եղան անջուշ լաւագոյն աշակերտ.

Կոմիտաս վարդապէտ ոչ միայն իրը հայ երաժշտութեան ուսումնահիբրոց, այլ եւ իր երգի անգուստական էր, բայց չունէր Շահ-Մուրատեանի աքանելի քայլութիւնորի միանգամայն քաղցր ու հզոր ձայնը. ունէր պանիքօնի թաւ, մեղմ, ջլուզ ձայն մը, որ առենու աւելի ջիջ եղած ըրյալու էր, բայց որ ձայրայիղորէն գործածուած ըլլալով՝ թէ եկեղեցական արարողութեանց եւ թէ՛ ուսուցական, գործոնէութեան մէջ, քիչ մը մաշած ու խոպուած էր: Երբեմն եւրոպական օֆերայի պէս կ'երգէր մեր եկեղեցական երգերը, նօթերը ճիշդ՝ հայկական ոճով, բայց երգուածքը՝ թատրուական, իւր մէջ մը ուսուցիկ, ձայնը աւելի մեծագու ու միանգամայն երկարացուող քան մէղն ու երեխաւոր. իր երգի լաւարդյն վայրկինները չին ատոնք: Անման էր ան, ևրը կ'երգէր զուտ Արեւելքին, հարազաս Հայունան, ինչուս ձայնից զիշաղցի մը կամ Հայաստանցի վարպետ երդին քահանայ մը, աւելի ալ լաւ քան առոնք, որովհետեւ ինք այդ ուսումնէկ ոճին աւելի դիմակայորէն ծանօթ էր եւ կ'երգէր աւելի ուղղի, աւելի կատարեալ, աւելի ալ յիկուած: Զայնի վերասաց կամ նուազկոս եւեւէ չներուն նուրբ կիրարկուածք, կոկորդային

խաղերուն բնորոշ մոգութիւնը, իր մէջ կը հասնէին հայեցի գեղեցկութեան մը գագաթանէէտին: Ան խորապէս կը յուզէր՝ իր երգեցողութեամբ, կը լացնէր: Շահ-Մուրատեան իր երգոյ այդ սիրու ճմլոց յուլումը չէ որ կը պատճառէր, այլ եւրոպական երգեցողութեան իր ընտելացումը չափաւոր եւ ճաշակաւոր աստիճանով մը միացնելով կոմիտասէն սորված հարազատ հայ երաժշտական ոճին, ան իր մէծ վարգետութեամբ զեկավարուած սիրալի ձայնով՝ ուր կարծեն Ցարօնի ծովի ծաղիկներուն բոյրն ու թոշաններուն զայլայլլ խտացած էին, և իր չերմ, նողելից, զօր երգեցողութեամբ, կը հճուեցնէր, կը պայծառացնէր, զեղարուեստական հետանքով կ'արբեցնէր ուկնդիրը:

Հայ երգը — եկեղեցական ու ժողովրդականը — այդ կանարգէջ երգչն չնորհիւ յաղթական պոտոյ մըրաւ — ինչպէս երբեք չէր րրած այդ ճեռով ու չափով — Փարփին Պալու ու Խոթիր, եւրոպական մէկի աւելի երկիր: Ամերիկայի մէկ ծայրէն միւսը, Եղիպատուէն, Եթովպիային, Պաղեստինէն ու Սուրբիային մինչեւ Գարսկաստան ու Հնդկաստան, եւ ամէն տեղ մէկաղդային հասարակութիւններու կողմէ զնահատեցաւ, սիրուեցաւ, ծափանարուեցաւ, ու հայրենիքն հեռու գտնուող պանզութ հայերու սիրութ ուրախութեամբ եւ հպարտութեամբ ուռեցուց:

Հայ արուեստի առաքեալի այդ զեղեցիկ գերը զոր կատարեց Շահ-Մուրատեան, հայ ժողովրդական կողմէ ընդ միշտ երախտագիտութեամբ պիտի:

Շահ-Մուրատեանի մէջ՝ չեղալ արուեստագիտին քով՝ կար եւ ազնիւ նկարագրով մարդը: Ասոր ապացոյցները, զոր մօտէն տեսանեմ, շատ են: Կ'ուզեմ՝ հսկ յիշասակել ատոնցմ՛ մէկ քանին: Ինչ է որ վերջ գնելուն համար ա՛ցառութեան որ վերեւ յիշուած պարագաներուն հետեւանքով իր ինծի հետ ունեցած յարաբերութեանց մէջ մտած էր, 1913ին, երբ քանի մը տարիէ ի վեր տեսող զային տկարութեանէ մը կը տառապէի, ինքնարերաբար խորհեր էր, Պոլիս գտնուած միջոցին, Գրիդոր Զօհւասին:

թելադրել որ իմ գրական գործունէութեանս բանեւՀինգամեակի տօնախմբումը կաղմակերպէր, ինչ որ ըրաւ Զօհրասպ՝ կամելով յորբեանական մեծ յանձնաժողով մը : 1914ի պատերազմը պայթելով՝ այդ ծրագիրը չուրն ինկաւ : Շահ-Մուրատեան, որ աղուոր նամակով մը իմ հիմք հաղորդեց իր այդ նախաձեռնութիւնը, նորին դարձաւ՝ ինչպէս առաջ՝ իմ ամենասիրելի բարեկամներէն մին, եւ մեր բարեկամութիւնը այլ եւս մինչեւ իր մահը մնաց անայլայլ : Ան իր ազնիւ սիրուց ցոյց տուաւ նաեւ իր եւ իմ երեսասարդ բարեկամ բաղդիւցի Տօքթ . Սարգիս Սերթեանին փոխ տալով հազար հինգ հարիւր Փրանքի գումար մը (որ այն ատեն բարական կարեւոր գումար էր) որպէսզի կարենայ ասպազրել աալ իր Փրանսէրէն զրական մէկ գործն տորոն ձեռացիրը տեսած եւ խորապէս գնահատած էի . զիրքը տպուելէն ու տարածուելէն յետոյ՝ Սերթեան մաս առ մաս անոր պիտի զարձէր այդ գումարը : Շահ-Մուրատեան, որ ինայաէր մարդ էր, իր կաթիլ կաթիլ մէկդի զրած դրամէն յօժարակած փոխ տուաւ այդ գումարը՝ երբ իմացաւ իմ նպաստաւոր կարծիք, տաղմանդաւոր հայրենակցի մը ծառայութիւն մատուցանելու : Հայար : 1914ի պատերազմը պայթելու ատեն Սերթեան Պոլիս կը գտնուէր . ամիսներ յետոյ Երզնկայի մէջ նահատակուեցաւ, եւ իր զիրքն ալ, զոր Ֆիկիէն հրատարակչական ծանօթ տունը՝ իմ յանձնարարութեամբս՝ հաւանած էր հրատարակել, տպագրուած ըլլալոր՝ հանդերձ, հրապարակ իսկ չելած՝ կորաւ այդ բառամեայ աւելի փոթորկին մէջ : Շահ-Մուրատեան իր համոզումները ամէն տեղ եւ ամենուն աներկիւ պառազաղ հարգեց էր, նոյն իսկ երբ անոնք հիմնովին կը տարբերէին ազգեցիկ իմբակցութեանց տեսութիւններէն : Բարգէն վարդապետ Կիւլչակերնը (որուն Մուշի մէջ ունեցած պատուական գործունէութիւնը մօտէն գիտէր ու կը գնահատէր) և Օրմանեան Սրբազնը՝ իր բարգման մեծ արժանիքներով՝ հիացական բացարութիւններով կը տարիս զէր ամէն առթիւ, ոյսն իսկ այնպիսի օրերու մէջ ուր այլք գնանոնք կը գտատիկնէն անարդար ամբաստանութիւններով :



Ա. Շահ-Մուրատեան

Այս մէծարքէք Հայր ունեցաւ կեանքի վերջին շրջան մը անհօնապէս տիպուր : Հինգ վեց տարի առաջ, Ամերիկային զարձն, արգէն ան սկսած էր ցոյց տալ առաջին նախները անութ հիանանդեան մը . այդ հիանանդեանինը շարունակեց իր մասի ընաշրջութիւնը, քայլ առ քայլ քայլքայլով իր ջղային դրութիւնն ու իր ուղիղք : Չեմ կրնաք մոռնալ այն խոր յուղ-մունք զոր գաղտի այն օրն ուղ Տարօն-Ծուրու-րեանի Հայրենականին ընդհանուր քար-տուզար Պ : Տօնիկեանին հետ զացի զինք տեսնել Ամբոնի ուղ Շուազիի իր մասկարանին մէջ : Բաւական ատենէ ի վեր չէի հանդիպած իրեն : Ճանցաւ զիս, եւ մանկական ուրախութեամբ մը սկսաւ աղաղակել (բառերը կիսատ արտասնելով) . «Օ՛, մենա՞ծ էիր գուն, ողջոնե՞ր և ... ուրախ և ... Ամբոնի Թրիւտէնին մէկ

ծայրէն կուգայիր, յանկարծ վար ինչար, մեռար... Յարութիմն ես առեր... Ղաղաքո՞ս... ուրախ եմ»։ Այդ երեւակայուած մահը իր հիւանդ էութիւն մէկ ցնորդն էր։ Աւազ, ինչ որ եթէ ոչ մեռած, գէթ կիսամեռ էր արդէն, իր ուղեղն էր։ Քիչ յետոյ, իր հին փառաւոր օրեւրը թուեցաւ լիշել, ու սկսաւ իր համբաւաւ Հայաստանը երգել, այն Հայաստանը որպէս եղեքրականացուցած էր համբաւաւ Հայեր։ բառերը չէր յիշեր, լա լա լայով երգեց ամբողջը, բայց եղանակը ճիշտ յիշեց, թէեւ լիքուելով կ'երգէր, ու ճանը, թէպէտ քիչ մը իսկ իսկդուկ, տեղ տեղ իր հին օրերուն ուժն ու չերծութիւնը կը վերսանար։ Վերջին անդամն էր, կարծեմ, որ կ'երգէր։

ՃՈՐԺ ՓԻԹՈՂՅՅ, որ նոյնպէս քիչ օր առաջ վախճաներէ, թէեւ Հայ ժողովուրդի եւ Հայ մշակույթի հետ կապ չէր պահած, Հայազգի արութանադաշտու մըն էր որ Պարիզի մէջ Հայրածանութիւնը գէմ և մէն լւալ։ Թիֆլիսի Փիթօչֆյ յան ի ընտանիքին կը պատկանէր, տարիներ առաջ եկած էր Պարիզ եւ Թատերական ասպարէցին մէջ առաջնակարդ անձնաւորութիւնը մը գարձած էր իրը Թատերապետ եւ իրը դերասան։ Իրը դերասան անձնաւոր էր լրաց իր խանոնաւածքին յարմարող դերերու մէջ՝ շատ բնական ու կենանի խաղացուածք մը ի յայտ կը քերէր։ Իրը դերասանապետ, ան՝ արժանաւոր յաշորդներէն մին Անթուանին եւ Լիմենէ Փօք՝ նորարեր ուժ մը գարձաւ, այդ մարզին մէջ, Փիրանտէլլօ, Պէտրու Շունի, Էսման Ֆէկի եւ այնքան ուրիշներու։ Քիչ առ այլ օտար մէծարժէք բայց ֆրանսայի մէջ քիչ ծախօթ հեղինակներ իր միշտացաւ ներկայացնեցացն։ Փրանսացին հասարակութիւն ֆրանսացին բատակագիրներն ալ կը քիշէր ներկայացնել խալկեր անոնց որ արդիական դրոշմ մը, մտածման եւ արդաւասի ինքնատիպ նորութիւն մէլ երեւան կը քերէի։ Ան եղան նաև վարպետ բեմադրիչ մը իր ամուսինը, Լուսամիլլա, Լեհունի մը, ոչ միայն անոր կենանի բնակերը, այլ եւ արուեստի Բանկապէն գործակից հանդիսացաւ իր դերասանուհի մէծ առաջնական մէջ գարիշեան թերթերէն շատերը ներրողալից տողեր նույիշին անոր յիշաստակին։ ահա՝ ինչ որ կը

դրէր խոմօն Սէ Կ'հօՎՈՒմ մէջ։

Այս լուրը (Փիթօչֆի մահը) խոր վիշտ պիտի պատճառէ բոլոր անոնց—ու բազմաթիւ են անոնք—որ հետաքրքրուեցն թատերական արուեստի բնաշրջութեանը, ամճանը, կատարելագործմանը՝ վերջին մէծ պատերազմի վաղորդայինին եւ անոր հետեւող քան տարիներու մէջովին։ Թօրք Փիթօչֆ եւ իր կինը, գորովագին, զգայոն, թրթուուն, Լուսամիլլա Փիթօչֆը (որուն կ'ուղղուի այսօր մեր յուղուած մտածումը), ինքինքնին շայլեցին այն ատեն սպանչելի այլազանութեամբ մը, եռանդով մը, նորարեր յանդզութեամբ մը։ Եւ թէ՛ Թէարու տէզ Ալին մէջ, որուն տնօրինութիւնը սահանձնեց զինագաղարէն ամմիջապէս ետքը (ատեն մը Զուցիրիս մնայէ եւ հոն ընտիր գերամանախարամի մը կարդիէ յօնոյ), թէ՛ Քօմէտի տէ Տանա կլիպէի մէջ, թէ՛ վերջերս Մաթիւրէնի թատրոնին մէջ, Թօրք Փիթօչֆ եղաւ։ Պահէր եւ ողեւորիչը բարձմաթիւ գործերու որոնք ունենին էական նշանակութիւն մը եւ որակ մը (գրական եւ թատերական) եւ որոնց մէծ մասը սուր եւ խոր հետք մը ձգած են մերօրեայ թատերազրութեան մէջ։ Պէտք ունի՞մ յիշեցնելու թէ մենք իրեն կը պարտինք յայսուութիւնը (կամ մէծալող արքէքաւրումը) Լիֆօրմանի, Պէրնավո Շօփ, Փիրանտէլլի, Անուիլի, Քւու Անէի, Էսման Ֆէկի եւ այնքան ուրիշներու։ Քիչ մը անհաւասար իրը դերասան, մերթ քիչ մը քառային, զանրի Դի գերը մարմնացնողը նորէն սակայն եղաւ յանափի հազորադէպ իմացականութեամբ, ըմբոնողութեամբ, մարդկային սարսուռվ լի արուեստակատ մը։ Եւ երբ ձեռքը կը դնէր իրեն յարմար գերի մը վրայ, անոր մէջ երեւան կը քերէր տեսակ մը շատ անձնազրուշ հանճար։ Քիշեր դիսէին Փիթօչֆի Հայ ըմբալը ընդհանրապէս զայն ծագումով սուր կը կարծէին։ Բայց մենք գիտենք որ Հայ էր եւ մեր իրաւունքն է զինքը մերը նկատել եւ իր գէմքն ալ դնէլ շարքին մէջ այն արքէքաւր մտաւականներուն որոնք հայ արին կը կրէին եւ այդ արինեն մէջ զարիքէ ի վեր կուտակուած գեղարութեամսական ութը օտար մէջավայրերու մէջ ապագուցած են։



Մանուկեան

Ցեղին գեղեցկութիւնը — Հաճոյքով իմաց փարփեան լը ժուռնալ մէծ օրաթէրթէն եւ Լ'Օրօ մարզական լրագրէն, թէ լրանանցի Հայ երիտասարդ մը, Մանուկեան, մասնացելով մարմնական գեղեցկութեան մրցման: մը զոր լը Թուրքէի մէջ սարքած էր «Մարմնակիթութեան ֆրանսական Դաշնակցութիւնը», երրորդ է հանդիսացած: Մասնակցեր են տասնընչկ Փրանսացի մարզիկներ եւ ութ ազգերու պատկանող տասնեւչորս երիտասարդներ: Իրր «գեղեցկաբոյն ըմբիշ» ժիւրին քուէով առաջին հանդիսացած է անգլիացի Հէյտչնսթամր (138 կէտ), երկրորդ հանդիսացեր է Փրանսացի Փերքիէն (134 կէտ) եւ երրորդ՝ Լիբանանցի Մանուկեանը (132 կէտ): Քիչ է մնացեր որ Մանուկեան հանդիսանայ առաջին. առաջին որ կրգէ Լ'Օրօ: «Լիբանանցի Մանուկեանը, որ երրորդ հոյակուեցաւ, հասարակութեան նախրնարքին էք. արդէն, երբ էն առաջ զսու դատ ներկայացան մրցակիցները, դասաւորման: մէջ ան առաջինը եղաւ: Բայց երբ մրցակիցները քոյի քով կեցան եւ համեմատաբար զատուե-

ցան, իր յարաբերաբար կարծ հասակը եւ ներդաշնակութեան պակաս մը իր ձեռքերուն ու ուղերուն մէջ՝ փեց կէտ կորսնցնել տուվին իրեն:»

Հայ գեղամարմին մարզիկի մը այս յաջորդութիւնը անշուշտ Ալեքսանտրիթի աղէտը չի կրնար մէտի մոոցնել տաւ, ոչ առ մեղմացնել մտահոգութիւնները գոր պատերազմը մէր մէջ կը յարուցանէ: բայց երբ տաղանդաւոր հայրենակիցներու մտաւորական արժէքը փայլեցնող իրզորութիւններ մէր ժամուրիկին մէջ կը յիշասակներ բանաւոր հրճուանցով մը, ինչո՞ւ գէթ քանի մը տող չնուիրենք Փիղիքական գեղեցկութեան միջազգային մէծ մոցման մը մէջ Հայու մը ունեցած յաջորդութեան: Հին Յոյները այնքան կը պարծենային իրենց երիտասարդ մարզիկներուն մարմնոյն անթերի ներդաշնակութեամբ (որ եւ ներջնորն եղաւ իրենց հրաշալի արձանագործութեան) որքան իրենց բանաստեղներուն, արուեստագէտներուն եւ իմաստաէրներուն մտաւոր հոյակապ արժէքով:



Մանուկեան

Նոր հրատարակութիւններ եւ գրական բանավէճներ.—

Պիտի ուզեի այս քրոնիկիս մէջ խօսել նաև արտասահմանի մէջ զերշերս երեւցած դրական հրատարակութեանց վրայ որոնց մէջ կան կարեւոր դործեր, ինչպէս Լ. Կ. Կետանի մէծարժէք վէպր, *Les illusions de Bertrand Bernaux* Յ. Ճ. Սիրունիի Միհանէ իմիմէսէքուն, կամ հայ ժամանակակից պատմաթեառ շահէկան վաւելրաթուղթեր ինչպէս Միսաք Թրայեանի Բալահովիոր, ռաց բունի՛ո որդէն առա երկարեցաւ, Անահինի այս թիւր սուիպուտն եւ մերածեալ ծամալով հրատարակել, յաւագոյն կր նկատեմ որ, փոխանակ նոր հրատարակութիւնները քանի մը տողով յիշատակելու՝ ինչպէս ըրի վերջին թիւերու քրոնիկներուն մէջ, յառաջիկայ թիւի քրոնիկիս ծզեմ ալլ աչխառութիւնը որպէսիք քիչ չառ մանրամասնորէն կարեն ամ կարդիրս յարոնել այդ դործերուն վրայ նոյնապէս այդ յառաջիկայ քրոնիկիս կր յնամզեմ ըսելիքը Պ. Հրաշ Զարդարեանի «Առութանը Զարդարեանի գործին մէջ յոդուածաշարքին վրայ, ուր պատիկ քար մը կալ (թուղթի քար) դէպի ուր պատիկը արձակուած, ինչպէս եւ Գրական Հաւատաքննութիւն տիտղոսով յօդուածին վրայ զոր Ա. Անդրէանեան Ֆրէփոնյի նոր Օրին մէջ նուրիբեր է Եահնուրեան բանավէճնն: Երկուքն ալ բանածեւած քննադատութիւններն ու մեկնարանութիւնները լիովին սիալ են: Բուրէն Զարդարեանի Գամբրը հեռու է «գերմարդու» խորհրդանշան մըլլալէ. ան քաջ,

աղջիւ, անձնուէր, հաւատարիմ էակ մըն է, բայց եւ ոչ իսկ Հայ մէծ յեղափոխականի մը տիպարը կր ներկայացնէ, իսկ անոր ետեւէն հաջող չնինները կարելի չէ որ ներկայացնն: Համինան շրջանի խափիէնները, որոնք զդուելի եւ մահարեր իժեր էին եւ ոչ թէ ծծաղկելի այլ անխառ բոթոթներ: Գալոյն կենուարդ Անդրէան մինչութեան մեռապար համակրեյի գրող Անդրէան անինքն տեսութեան, որով իր ազգին դէմ Հայ-Հոյոյ եւ Հայ մատարական մեծագոյն գէմքին ըսուչ մեծագոյն մասր քամահորող Եահնուրը սկսմակչ մը հարածուած(.):) Կր ներկայացնէ, ան ուեէ ծցդութիւն չի պարունակեր, ոչ այլ արդարութիւն (սպիտակ կամ կարմիր): Կ'արժէ ասոնց վրայ արտայախուիր առանց հապճնակի, Հանգամանորէն, որոչ ընդլայնումներով, որովհետեւ ասոնք մանձնական կամ հասուածա կան առօրեայ լիճն նիւթեր ըրյալէ շատ հեռու, զրական, գեղեցիկայտական ու նաեւ բարոյադական կարեւոր հարցեր կր պարունակեն ու միշտ այ կր մնան այժմէական:

Եւ ո՞վ գիտէ, թիւեւս ալ մինչեւ Անահինի յառաջիկայ թիւեր, այսինքն մինչեւ երեք շըրս ամիս, Աստուած կ'ողորմի Հսկայական աղէտի մը եզերը գտնուող մարգկութեան եւ հրաշով մը վերջ կր դնէ այս քսունելի պատերազմին, որով կարող կ'ըլլանը աւելի խաղաղ մտքով զբաղէլ այսպիսի մշակութային հարցերով:

Ա. ԶՈՂԱՆԵԱՆ

Փարիզ, 20 Սեպտ. 1939